

ալ աւելի հաստատ եւ որոշ կերպով պիտի կարենայ կատարուիլ այդ գրքերուն վրայ ։ Անշուշա մասնաւոր խնամք պիտի տարսի կէտառդրութիւնն ալ սրբադրիւ ։ կէտաղդութիւնը չական տարբերէն մին է զրուածքի մը յստակութեան, եւ կէտագրութիւնը մեր պտումազիններու հրատակութեանց մէջ քիչ խընաժուած է ։ Սիրով պատմութեան (օրինակ մը տալու համար) կէտագրութիւնը պարզապէս ապյանդակութիւն մըն է ։

Միայն թէ՝ այսպիսի ծրագիր մը այնքան «գուար» է որքան հոյակապ, եւ մէկ երկու հոգիի աշխատութեամբ չի կրնար յաջողապէս կատարուիլ ։ և աւաղոյն չէր ըլլա՞ր արդեօք որ «Մշակ» ի խրագրութիւնը, հրատարակութեան համար հակառակութեան գուարը հաւաքիէ յետոյ, վիճնայի Միթթարեան միաբանութեան յանձնէր այդ գործին հրատարակութիւնը ։ Վիճնայի Միթթարեան միաբանութիւնը աւելի կարող է զայն կատարիլու քան «Մշակ»ի խընդարձութիւնը ։ բնակնաբար, զ. Մարիամեանցի, ա. Խալաթեանցիք, պ. Նորայր Բիւլանդացիի պէտ հմտուածէններ, ինչպէս եւ ուրիշ ոչ-Միթթարեան հայ բանաէնները, ու նոյն իսկ օտարացին հայոցէտ պատմաբաններ ու լեզուաբաններ պիտի աշխատակցին այդ վիթխարի գործին պատրաստութեանը ։ Նոկ տպագրութեան մաքրութեան տեսակէտով, տարակոյա չկայ որ վիճնան անհունալիք նախընտրելի է քան թիֆիլս :

ՏՈՒԹՈՐ ԳԱԼԻԹԵԱՆՆ . — Հաճոյքով կ'իմանքանք թէ Տր. Գաւիթեան, որ վերջերս Պոլուէն եկած է Փարիզ հաստատուիլ իր մտարդ կարողութեանց ու բարոյական ձգտութիւններուն իմակասար զարգացման պատշաճարոյն միջավայր մը զաներու համար, ստանձնած է արդէն խմբագրակիտի պատօնը Քրանսերէն լիդուով առողջապահական ամսագրի մը (Ծ. Hygiène առ հուն) գոր հիմնած է Քրանսացի թիշկիններու ընկերութիւնն մը : Առաջին թիւը որ արդէն երեւաց է՝ շատ սիրուն ու ինամինալ ապագրութեամբ ու շահեկան պարտականութեամբ, ունի երկու յօդուած Տր. Դասիթեանէն ։ մին՝ ջեռուցման եղանակներու եւ օգուտ ար քարպունք թունաւորուելէ ։ զեր մնալու միջոցներուն մասին, երկրորդը՝ զեղեցկութեան պահ-

պանման մասին (կիներու համար), երկութիւն ալ դրուած այն յատակ, վայելուչ եւ իմաստալից ոճով զոր Տակիթեան ցոյց տուած էր արդէն Պոլոսյ թերթերու մէջ իր հրատարակած հայերէն յօդուածներով ։ Այդ ամսաթերթը կրնայ անշուշտ հետաքրքրել եւ հայ ընթերցողները, որ անոր մէջ պիտի գտնեն լաւ խընաժուածուածուութեան :

— Նիւ եօրքէն մեզի կը հազորդեն թէ այդ քաղաքը բնակող ամերիկացի հայասէր կին մը Mrs. Virginia C. Taylor 250 տոլյար, մօսաւորապէս 1500 Գրամբ նուրբեր է նիւ եօրքի բողոքական Հայոց եկեղեցւոյն որպէս զի այդ զըրամակ գրքիր գնուին եւ ընտանիկան գրազարան մը (Home Library) հաստատուիր այս ընտանիքներու մէջ ամեն տեսակ գրքերու շրջաբերութիւնը զիւրացնելու համար :

Մեր նիւ եօրքի բարեկամները կ'աւելցնեն թէ տիկին թէլլը այ առաջին անգամէ չէ որ այսպիսի նուրբ մը կ'ընէ Հայոց, ալլ բաւական տարիներէ ի վեր նիւթակն ու բարոյապէս Հայոց համար, եր համակրութիւնն ապացու ցած է ամէն առթիւ :

ԳՐՔԵՐ ԵՒ ԹԵՐԹԵՐ

« ԲԱՆԱԱՍԷՐ ՆԻՆ ։ Ա.ԶԳԱՊԵՏԵԱՆ ՆԲ ։ — Բանասէրը հարկ զատեր է նոր յօդուած մը հրատարակել, «Ազգապետեան» ծածկանուն նով երեցեանի ինդրոյն մասին գրածիր պատասխաննու նպաստակա, Այդ յօդուածը, ։ Եթէ երեք երեցի է «յօդուած անոնքն տայ վարնոց քըքանքի ու թանձրահոծ տիբարութեան այտ շեղչակայտին, ։ ուրիշ բան չ'ընկեր բայց եթէ հաստատուի, անուղղակի կերպով, իմ դաստումներու ծնդութիւնը թէ՝ երեցեանի, թէ՝ Օրմանեանի եւ թէ՝ «Ազգապետեան» ստորագրող անձին նկատմամբ ու ո՛վ ալ ըլլայ այդ անձը, Բասմաշեան ինքն իսկ կամ ո եւ է ժամանու մը :

Են ըստ էի որ երեցեանի հրաժարաժան ովիխաւոր պատճառը այն էր որ ան չէ ու զած համակերպի Սուլթանին հակէ ջմիածնական որշակմին ։ Ազգապետեան ասի չի եկեթեր, ։

անկարելի է հերթել — ուրիմ ինք խոկ կ'ընդունի թէ այդպիսի պայման մը զրած էր Սուլթանը : Խրիմսն Հայրիկին կողմէն նրէցեանին կոնգակ մը զրիուած ըլլալը ատոր դէմ փաստ մը չէ . Հայրիկը կրնայ իր կոնդակը դրա ըլլալ՝ տասնց ինացած ըլլալու : Սուլթանին զրած պայմանի Թալով այն իրնդույն թէ Ասոյ Կաթողիկոսութիւնը . Քնիսից առաջապառով արուած սիսակ որոշումէն ի վեր արդէն կարեւորութենէ ինկած, հիմա Սուլթանին եւ պատիքարքին ծրագրով՝ բուրութիւն կապկալու մատորագրեալ պատօնեալ թեան մը հանգամանան առնենք առանգին մէջ է, ատի անվիճելի եւ հանրածանօթ իրուղութիւն մընէ . զոր «Ազգապետան» չէ կրցած ջրել՝ հակառակ իր բոլոր քրտասաթաթամ ճիշդերուն : Ահա ինչ որ կ'ըսէր այդ մասին օֆիկարօսի թղթակիցը . Պոլսէն. հակամերեր 27 թուականով զրկուած նամակի մը մէջ, — եւ «միքարոսի թղթակիցը պի մուսթանի բարեկամ» ու Սուլթանին քաղաքականութեան համարոց մըն է, հետեւարար իր տողերը Սուլթանին ներքին մտածութէ կը ցողացնէն :

« Այդ եկեղեցականներուն (Միսի կաթողիկոսին) աղջեցութիւնը այսօր զրեթէ Անձնենն է : Քաղաքականուաէս միայն Պուսոյ պատիքարքն է որ քիչ մը նշանակութիւն ունի . եւ աշնակ ալ : »

Սուլթանը կ'ուզէ ուրծնեած որ Սրբի Կաթողիկուր ժէ է պազեցութիւնն չունենայ ազը եւս, Պոլոյ պատիքարքին մէկ մեքենական սպասարոր վասնայ, եւ Պուսոյ պատիքարքն ալ Սուլթանին հզու գործեն ըլլայ . Դրան պաշտօնայի պէս բան մը : Օրմանեան կը համակիրպի կուլթանական այս կամքին, ու հՅանասէքուն «Ազգապետան»ը կը ճափանարք . ասի պատճառ մը չէ սակայն որ զատապարտներ նրէցեան մը երբ չ'ուզեր ընդունիլ այսպիսի իրեպի վիճակի մը :

Այս պատուն ուր այս տողերը կը գրիմ, լրացրիները կը ծանուցանեն թէ Խապայեան և պիտիպոսը կաթողիկոս Էնտրուեր եւ ընդուներ է այդ պաշտօնը : Ասի նորէն, եւ ոչ մէկուն իրաւունք չի տար նրէցեան սրբազնութիւններ ի վատական գարնելու : Նախորդ յօդուածին մէջ արդէն ըստ էի թէ կարելի է վիճել սա խնդրոյն գրայ — արդեօք լաւագոյն չէ¹ հակառակ արդի անպատաս պայմաններուն՝ ընդունիլ պաշտօնը, միմիւճն որպէս զի աթոռը

պարագ չմնայ : Խապայեան սրբազնն «Երկու լարեաց փոքրագոյնն ընդունելու» սիստեմին հասիւած է, սիստեմ մը որ երբեմն արդարանակ կը զառնայ՝ իր մանաւանդ զայն ընդգրկութեան ու անլահանգնութեան համոզուած ենք : Այս սիստեմը որ ո եւ է արդարացմած չունի, ամենայիմար եւ ոդային փաստերու վրայ հիմուելով մինչեւ տարդ աղջին յարդանըր վայելող զործիչ մը քարկոծելու եւ մրտական սիստեմն է, զոր բոլորու ժողովու ամած եմ միշտ եւ որուն դուռ կը կառապատճեն կամ իր կառապատճեն է այսպիսի վարագայի մը մէջ, կրնանք միայն իրենց թաթէթիքը վէճի զնել, համաձայն կամ հակարսն ըլլայ, բայց մինչեւ ցարդ յարուած անձ մը յանկարծակի են իրենց իրթին արարքի մը համար զոր այն յայտնապէս կատարած է մկուելով այնպիսի հնկառու մանկէ որոնք՝ նոյն իսկ եթէ սիւալ ըլլային պանի են, ատի անհերելի է :

Այս բոլորը տարրական ճշմարտութիւններ են, որոնց վրայ աւելորդ էսկ էր վիրացապանալ : Կայ սակայն կէտ մը «Ազգապետան»ի նոր յօդուածին մէջ, որուն պարտաւոր եմ լսակարէն պատասխանել, որպէսին այդ մասին լութիւնն կրնայ վնասակար զառնալ նրէցեան սրբազնին :

«(Երէցեան) սրբազնն երից անբաղդ եղաւ, կը գրէ «Ազգապետան», նրի իր գատին պաշտպանութիւնը յանձնեց, բանաստեղծագութիւնը մը : »

այսկան մը ցոյց տառով թէ երէցնան ինծի համարեած ութիւնն ունի, թէ ինչքն իսկ ինծի յանձնեած է զինքը պաշտպանելու գործը : Ասի նրէցեանը վասնելու համար մէջ ծանել նախուած ստութիւնն մըն է, եւ չեմ երեւակայիր ասկից աւելի մէծ վասութիւն : Պարտք կը համարիմ յայտարարել թէ, երբեք, ո եւ է պարագայի մէջ, ո եւ է յարաբերութիւն չէ ունեցած ինծի համար նրէցեան սրբազնը, թէ այդ յօդուածն զրած եմ միմիւճն «Բանասէէր» մէջ հրատարակուած նախորդ յօդուածին վաս թուած անզիմազելի զզուանքին մզուած, ինչ-

պէտ, Պոլիի ու այլուր գտնուող քանի մը շատ լուրջ եւ շատ իրազեկ անձեռու տուած տեղեկութեանց վրայ հիմունելով։

Վերջին յօդուածո կ'աւարտէիս տողերով։

«Թող երկեցան սրբազնը շախրի սական, իրեն համար այնքան պատուարեր է հասմանանք մը նախառուիլը, որքան Օրանեան պատրիարքին համար անպատուարեր է Սուլթանէն շախան ընդունիլը և»

Գ. «Աղջապետան», նոյն զուգակիրն ընելով, ամբողջ լոյր արքարիարքի կողով կը տեսնէ եւ ամբողջ իսաւարը՝ Երշեցեանին։ և իր այդ գտատատանս կը պահպանէմ միշտ, եւ անկից ի վեր անցած զեպքերը նոյն ինկաւելի կ'ամրացնեն զի՞ւ այդ համոզման մէջ։ «Իրատէիր գտելաբ զոր պատրիարքը խաղաց, ամենէն վնասակար արարքն է զոր կատարած ըլլայ երբեք։ Պրիւ քսէլի Համաժողովին ձած քիչ շատ բարերար ավեցցու թիւնը փացնեու համար ատկից լաւացոյն խաղ կարեի չէ երեւակայիլ։ Այն պահուն ուր հարածական սուտաւ, ևս իսկ վայրկեան մը կարծեցի որ լուրջ էր այս անգամ, անկից ի վեր ուրիշ լրագիրներու օրինակին չետեւեցայ, սպասելի իրողութեանց, տեղեկութիւններ հարցուցի, համոզուիլ ջանացի որ պատրիարքն այս անգամ անկից ու քաջ էր եղած։ Ամենէն ամուր բարիկամնցուղութիւնը չի կրնար տոկու սակայն ակընային հմատութեան հանդէս։ Այն րոլոր բարեկիութիւններ զոր պատրիարքը հանդիսարքավու յուսազեր ազգին, բացարձակապէս երեւակայացին իին։ ոչ մէկ փոփոխութիւն տեղի չէ ունեցած. (իրենց հայեննիքը գառնալ ուղղու հազարաւոր գտղթականներուն ահմանապլիսէն վայրազար վանտառիլը բաւական է ցոյց տալու թէ կացութիւնը միշտ նոյն է եւ թէ Սուլթանը իր հայ հայտականներուն ամենատարական յուսապէսնին անգամ կը յամառ միշտ մը Այժմ կ'իմանանք թէ համբաւութիւն քիչ է ուրդ իրասէ մը չէ երեր, այլ իրանացի տարտամ ինստում մը, եւ թէ այդ խոստումըն իրիկունն իսկ Սուլթանը պահանջներ է որ պատրիարքը գրաւորապէս հերքէ տաճիկ զինուորներու Հայաստանի մէջ կատարած վայրազութիւններն ու կեկնեցիրները մզկիթներու փոխած ըլլալը. Պատրիարքը մորմեր է, եւ ուրիշ կերպ չէր կրնար ընել. եւ թէ այդ զիրազոյն վասութիւնը յանձնական սպասելու տեսութիւնն է այդ հաշիւ, ու այդ հաշիւ կարելի է ունենալ Բասմաջեանի մը չետ, եւ ինչպէս Բասմաջեան ինքն իսկ կը համարձակի այբովին բանի մը երկվարկեան մը հաւատուու ձեւն առնել, Մինչեւ այն օրն ուր պ. Բասմաջեան իր պմբարի դերը կատարեց Հայկական Միութեան ինդրոյն մէջ, եւ ուեւ է առիթով իրեն չէի զլացած աջակցու-

ճան մը կ'ըլլարի Բայց քանի որ այդ համբաւաւոր «իրատէ»ին արատանառած օրն իսկ Սուլթանը իր դիտաւորութեանց ներքին բովանդակ նենդութիւնն ու ցածրութիւնը յայտներ է, ինչո՞ւ պատրիարքը չյամառեցաւ իր հրաժարականին վրայ, ինչո՞ւ մայր եկեղեցին վազեց եւ ի ձայն փողոյ ու թմրիկ օրհնուած թիւններ կարգաց Սուլթանին, ինչո՞ւ երկրի ու արտասահմանի բոլոր կեղրններուն փութաց շրջաբեռական զրկել ու եւրոպական լըրագիրներուն ալ հաղորդեց թէ Սուլթանը իրօք որոշած էր ջնջել այշեւ Հայոց զիմ ձեռք առնուած կեղեցիչ միջոցները»։ Սուլթանին ուղածը ատ էր արդէն։ Գլրմանիոյ, Անգլիոյ բոլոր թիրթերը իրը «կատարուած իրողութիւն մը յայտաբեցին թէ այլ եւս Հայոց վիճակը բարուոված էր, թէ տրիմ այլ եւս անհատավ տեղի չունեին Հայքը, թէ հետեւաբար հայկալան ինդիրը ա'լ լուսուած էր։ Վաղը երբ մեր ցաւերը (որոնք միշտ նոյնքան վառ են) պարզել ուղենք ներսովային, Սուլթանը պիտի ցոյց տայ պատրիարքին շրջաբեռականը, ու եւրոպայի հանրային կարծիքը շատ աւելի դժուար պիտի ըլլայ վերաբարձել, Ահաւական կ'ամսէն կ'ամսէն վասերի կամ ցաւերը պատրիարքը այս մասութիւնուն համար անհանդէս է այս մասութիւնուն ինդիրը ա'լ լուսուած էր։ Զեմ զարմանար այլ եւս որ միեւնոյն յօդուածին մէջ այդ սիրացուն իր իւզոս հետնութեանը առարկայ զամքնէն «վերջնական լուծումները ոչ թէ ու եւ կ'ապկառուած կաթողիկոսէ այլ արմատական ձիգէն միայն սպասելու» տեսութիւնն։

Բայց ինչ որ այս րոլորէն աւելի ախմար է եւ ծիծաղելի, «Աղջապետան»ի այն յայտարարութիւնն է թէ Երշեցեանի իննդիրը այսուց ըլլայ «Ասմամաջեանի հետունեցած հաշիւ» կարգազերկու համար(!)։ Ապշութեամբ տեսայ որ մեր քեւեռազէսն ալ չէ ամցիցի այդ անհեթթ գաղափարն իր ստորագրութեամբը կրկնելու, ինչ հաշիւ, ու այդ Աստուած, բ'նչ հաշիւ կարելի է ունենալ Բասմաջեանի մը չետ, եւ ինչպէս Բասմաջեան ինքն իսկ կը համարձակի այբովին բանի մը երկվարկեան մը հաւատուու ձեւն առնել, Մինչեւ այն օրն ուր պ. Բասմաջեան իր պմբարի դերը կատարեց Հայկական Միութեան ինդրոյն մէջ, եւ ուեւ է առիթով իրեն չէի զլացած աջակցու-

թիւնա . իր նեղ օրիբուռն երբ ինձի զիմնց ,
փութաց զինքը յանձնարարի անձի մը որ
օգնեց իրեն . «Բանասէրախ վրայ հրատարակե-
ցի ներբողութիւ յօդուած մը այն միջոցին երբ
այ . Բասմաջեան Կովկաս կը գտնուէր երբ
Հայկական Միութեան զիւանին առաջին
նիստին մէջ , պ. Թամամշեան իրքեւ Ընկերու-
թեան գրադարանապես առաջարկեց պ. Բաս-
մաջանը , եւ առաջինը եղայ այդ առաջար-
կութիւնը պաշտպանել : Անս ամրող հայրւը
զոր նունեցա են այ պ. Բասմաջեանին հետ :
Այդպէս վարուեցա իրեն հետ որովհետեւ
իր նկարաղիքը չէի ճանինար ինչպէս հիմու-
կը ճանչամ , եւ որովհետեւ իր աշխատա-
սիրութիւնը եւ իր նիւթական ներ զիճակը
շատ բնական համակրութիւն մը կ'արթնցնէին
իմ մէջ իրեն համար : Խնդին էր որ , առանց
ո եւ է անձին եւ տրամաբանական շարժառիթի ,
դաւա թէ՛ Հայր . Միութեան զէմ եւ թէ իմ
անձին զէմ : Հայկական Միութեան Տնօքէն
ժողովը իրեն յանձնած էր իր շրջարիսկանին
ձեռագիրը որպէս զի տպագրէ՝ վճարմամբ . ոչ
թէ ընկերութեան մը գրադարանապեար , այլ
հասարակ տպարանապես մ'անգամ տարրական
պարտը կը համարի իրեն յանձնուած ձեռագիր
մը հրապարակ ելլիւէն առաջ զայն յանձնող-
նէրէն ուրիշ ո եւ է մէկուն ցոյց չառլ . արդ ,
զես շրջարիսկանը չտպագրեամբ , անոր ձեռաշ-
զրին մէկ օրինակը կ'անջնէր ճիշդ այն անձե-
րուն ձեռքը որոնք այդ ընկերութեան կոր-
ծանումը կ'ուզէին : Անս մա՞րդք . . . Honest
Iago! : Իմ անձին զէմ իր վարժոնքը նուազ
նողիկի չեզաւ . ինքն էր որ հնարեց նա-
խարարի մը զուուած նամակի հներամթը .
ինքն էր որ, ինձի վնասելու համար , յանզըց-
նեցա մինչեւ իսկ կոնչ մը պատի շ արտա-
ւորել փորձելու տառաց փաստի ստոր իր մ'իսկ
ունենալու . Բնական որ ապաբիս ազտոտ
վարժունք մը անպատճի չէի կոնար թողուլ-
յայնանցի Անսահիւտին մէջ նորիկանըը զոր
ինձի կը ներշնչէր «Բանասէրախ անօրէնին
այդ անորակին արաքըք . պ. Բասմաջեան որ
բառ մը չէ կրցած ըսել այդ ծանր ինդոյն
մէջ ինքնինքն արդարացնելու համար՝ ոչ
պատուոյ տաեանին առջեւ , ուր ամօթահար
թոթովունինք ուրիշ բան չունեցա , ոչ ալ
հրապարակային ո եւ է յօդուածի մը մէջ , իր
վրայ ամէն կողմէ թափուող պէտքիքն գեր-

ծանելու համար , հնարասիտ գաղափարն ունե-
ցաւ «հայածեալիք զիրք մը ստեղծելու իրեն ,
հուակելով թէ ես կ'ուզքի և եղար արգելք յա-
րուցանելի իր Ծուսասան երթալուն(!) սրբէս
թէ իր ի նովկաս ուզգեւորութիւնը Անկեր-
սանդր Մակեդոնացւոյն Արևելք առջաւանիքն
պէս բան մը ըլլարու : մենք ամենք այդ յաղ-
թական ու մեծափառ գնացքին շողովումէն
նախանձարեկ՝ ներամաջմիր գտնութեան մը
մէջ զայարութիւնը . . . ինձման այ եկերէ կար-
ծելու թէ իրեն հետ հայրէ . մը կարպարագիու-
ուամար է որ Երեցեանի ինչպիք եմ յարուցեր ,
և անամօթութեանը կը հասցէ մինչեւ ընկելու
թէ սիր վրայ թրցահիթը ինծի բանն արքի
ըրած եմ եղերս : Երեցեանին . գրայ գրասահը
Բասմաջեանին վերագրեցի Պարագապէս խարու-
ելով այն գունկութեան եւ անամօթութեան
ուոր հատէն որ անկից կ'արտահանեմ այս որ
տարօրինապէս կը յիշենէր Ռամաջանին հո-
կեկան բուրումը (եթէ կառնիլի է արցէն ըսել) :
Անզգագետսիւան » : կը պնդէ թէ ինչը Բասմա-
ջեանին տարբեր անձ միշտ չ չաս կարելի է .
Բասմաջեանական նկարագիրները բացառու-
թիւններ չեն , ուա՞զ ի հայր այ Բասմաջեան
ատով չի խուսափիր Երեցեանի գէճի իր հրատա-
րակած անամօթութեան յուսածն պէտքանուոր
զամասնանապատճենութիւնը . . . որիվնե-
ամ անտարագիր՝ յօդուածիր մը պատահանանա-
տուն հասարագիր թեան առջեւ զայն հրատա-
րակով խորագրասկսն ն :

Պ. Բասմաջեան , թող անօնութ ըլլայ օտիքայն .
իրով վրագիրը բան գործ ընելը , հանկարգիու-
թիւնը . . . մըն է , ոչ միայն ինչի , այլ առեւ է
անձի համար որ վզգացնութիւ կարողութիւն»
ըստածն ունին : Սթէ իրօ միտայի համաշնչա-
նով զրացի փորձը մէկին , մանձրայթին . ու պը-
զնաքի ստավութիւնն յանկարծածման կ'ըլլար
անպատճան վաջութեան , համիշերութեան ու
գուարերու թեան անչափելիք սկսած որին է որ
յանձնան առի եալ քանի մը հենց անձնացոյցին
տակ զնելու : համար Բասմաջեան միթրուպը ,
նկատելով որ հանրային առողջարանութեան
անսակէտով հարկաւոր էր այդ գործութիւնը :
Ասի վերջնին է փորձարկութեանցւու անոնց
արդիւնքը այնքան յատակ է որ տեսրորդ պիտի
ըլլալ . վերսկսիւ :

բոնած ընթացքովը : Տ. Վուածիալուկ քահանան
որ զիս արտօնեց այս իրավու թիւնները հրա-
պարագնելու : Վեբչեր կանանց մշտականի թիւր-
թերուն զրկան է երկան յօդուած մը ուր ինք-
ղինքը պաշտպանելու համար իր որբերուն զէմ,
այդ խնդրոյն վրայ գրուած բուօր յօդուածները
«գրպարատութիւն» կը համարի :

Բայս մը եւս այս խնդրոյն վրայ աւելորդ չէ
ուրեմն՝ ցոյց տալու համար թէ այդ մասին
զրուած թորոք յօդուածները գրպարատութիւն
քրայի հետո էնու :

Ա Անհերենի » է : որ ոք, Թուևմայեան
թրերը ուրբերէն խմբագրուածն ներկայացոց ց
նայ համարակութիւնն թէցք մը արուն մէջ
որբերը տող մը չնին դրամ : Ասոր կ ջրեն որբե-
րուն անունը շահագործեն, ուրիշ բառ չկայ
հայերէնի մէջ : Ու Թուևմայեան ինքն իսկ «Պա-
տասանիօր ջրբորդ կամ հինգկերորդ թիւին մէջ
յաջմարտրած թէ թէ ունուանազար խմբակը որ
նախանկան ծրաբրին համամատաք մինչի խմբա-
բերը ք Պատասանիօր, չի համեկը ընկը զայտ,
համատառ թեհան կողմէն կը հրատասակուիւ,
Կ'երեւայո թէ զ Պատասանիօրն տառչիւ, թիւը
չներ բայս շահուած, որբերը ուղեր թն թիւր-
թիւն տալ ու զդուութիւն մը եւ պարունակու-
թիւնը տարբեր պը Թուևմայեանին ըմբռնու-
թիւն եւ համառութիւն դրանելով պէ Թուևմայ-
եանի հրացէն մէրժեր են թիւրթը խմբագրել :

Ա Ար այդ պարագայան մէջ պէ Թուևմայեան եր-
կու բան ու ու ընթուած կամ ես ես կենալ թիւր-
թը հրատագակէն (ու ու պիտի անպատճէր
առաջից) և ես կոմ մասանչին թիւին սկիզբը յայց
պարարէր թէ այօր թիւթիւ խմբագրուած եր իր
կողմէն զ Պ. Թուևմայեանին մխան այսնէ որ այս
երես համասներէն զուրու երրորդ համարը մը
բանած, և, որ շխակ համար չէր գ Հրատարա-
կան է թիւրթը իրեն ուրբերու կոչմէն խընա-
գրանածն և երբերը թիւեն իսկ մխուու գրիւակը
ներ զրկան է Փարփիք ։ Համար Խոխիս, Վուածիա-
լու գուստավային, ճնդրել մանուկ պահակ-
ցութիւնը ուրբերու կոչմէն խմբագրուած, այօր
թիւրթն ատրաս մանը համար յաւ Անմար այս է
որ ինծի թուած էր, և կը թիւի միջու, արարտ
մը պայտէն քննագամակէն քան իջու բառերու,
գործածութիւնը քանակուալու մէջ է

Բայց այժմ յայտնուեցու ուրիշ իրազոււ
թիւններ որոնք կ'ապացուցանին թէ պէ Թոււ-
մայեան քննագամակէն է Պատասանիօր խնդրէն
ուրիշ եւ աւելի կարեւոր ինդիբներու մէջ իր

բոնած ընթացքովը : Տ. Վուածիալուկ քահանան
որ զիս արտօնեց այս իրավու թիւնները հրա-
պարագնելու : Վեբչեր կանանց մշտականի թիւր-
թերուն զրկան է այս պահականի որբանոցը, կը
փափաքի աեսնելու որբերը եւ քանիք մը իր-
բախուական ու միսիթարական խօսքեր ըսել
անզնց, պէ Թուևմայեան կը յայտարարէ թէ ոչ
մէկ որբ չէ մանգն իր համատառ թիւններն մէջ,
և թէ անսոն ամէնքն ալ «կ'թթէվէ, կազմենէ»
յանոյ, ևս պէ անօններու մէջ զանոնք տեղա-
ւորած է : Վուածիալուկ քահանան այս տան մէջ
մէկ տղայ մը միայն կը տանէնչ պէ Թոււ մայ-
եանի կամքն ու ձին մաքրենով զրադաց,
«Դուք ո՞րը էք» կը հարցնէ անոր : «Ոչ» կը
պատասխանի տղան, պէ Թուևմայեանի ծառան
եմ չ Վուածիալուկ քահանան կը խնդրէ որ այդ
անհղաւորուած որբերուն հասցէնները հաղոր-
դուկ իրեն : պէ Թուևմայեան խօսքափողական
պատասխան մը կուտայ : Լուսպոնաքնակ թիւի
մը, աղջակեններ, որոնց կը թթէւ տեր
հայրը, աննպատակ կարծիք մը, կը յայտնին :
Վուածիալուկ քահանան կը փութայ ննձակով
մը Փարփիք մէկ քանիք ազգանոց հաջորդէնի իր
կրծք պահուորդ, տպաւորութիւնը, որովհետու
ծիչ, այդ միջոցին Փարփի հասած էին ասան-
եաւու թը ուրիշը, զոր պէ Թուևմայեան թիւնէն տուինը
է Պարկասաւանէն և Թուևմատանէն իր՝ որ-
բանցիցն համար : Այզ որբերուն ընկերացող
անձնը, հայկակն մատօննը կ'առաջանորդէն զա-
նոնք կարկի առաօսուր, եւ հանգանակութիւն
մը կ'ուղէւ ըանալ անոնց մինչեւ Լուսպոն
ու ծախըը ճարկիւ համար : Փարփիք հայ
զալիքականներն ուսանք իմացած ըլլալով
Վուածիալուկ քահանային հաղորդամք իրողու-
թիւնները, և ուրիշներ ալ արտասահմանի
լրացիններու մէջ երեւ ցած անհատաւութիւննե-
րն աշցուած, կուբն ընդդիման նկ որբերուն
լուսան երթարւն : պէ Ա. Եզնայեան գոնացում
տուակը այց զպիթականներուն բաղան թիւն,
ի որուէ զանոնք ուրիշն ալ որբերիք լ ինստա-
ցալու չափանականերուն պրենս ուրգինինի և իւ
զուանաններուն կը թութիւն տու : Պէ Թուևմա-
եան կը փութայ Փարփի Վազիք իր որբերը
տանել տանելու : Փարփիք հայ զալիքական-
ները կը յամառին իջն ց նպացին ժութիւններն մէջ,
պէ Թուևմայեան կը պահանջէ որ ցանէ իրեն
վեբրուն այց որբերը այգան հեռու տկներէ
բնիքու նպատակով զրած ճամփուն ծամքերը
որոնց համար անգլացից հայասերները իրեն

զումար մը յանձնած են եղեր . Փարփղի Հաւ յեր տարօրմանկ կը դանին որ , համբու ծախսքերը համար գումար մը ունենալով հանդեմ , պ. թումայանին ներկայացուցիչը Փարփղի մաստումին մէջ ցուցադրէ որբերը և հնագա հակու թիւն բանայ , մանաւանդ որ կ'իմանան թէ միւնենոյն անձը Վիէննան ու ժընէվ ալ նոյն սիստէմով հանգանակութիւն բացած է , — ինչ որ կրնայ ենթադրել տալ թէ ամբողջ ճամբորդիթիւնը այդ սիստէմով կատարուած է . Փարփղի հայ զաղթականները կը դարթակը զի՞ն տեսնելով որ փոխականի որբերը ուղղացի կոնտոն տանելով , այս մձնաւային եզանակին Պարփասանէն մինչև Փարփղի քաղեր քաղաք քաղաք առջրոտած են խեղճ տղաքը , ամեն տեղ զանննք ենթարկելով մուռացկանի զիրքի մը , զոր կարելի էր իրենց իննայիշ՝ քանի որ ճամբոր ծախքի համար գումար մը կար պատրաստ :

Տէր վասմաշապուհ քահանան կ'առաջարկէ պ. թումայիանին որ չորս Հայերու . ներկայացած թեամբ , որոնց երկուուն իր կողմէ ընդունին եւ երկուուք զ . թումայիանի կողմէ , հարցը պարզուի եւ լուսաբանուի , եւ եթէ միաամանութիւնը իրաւունք տայ պ. թումայիանին , տանըութը որբերը իրեն յանձնուին . պ. թումայիան չ'ընդունիր այս առաջարկութիւնը :

Այս բոլորը կը հաստատեն թէ իրաւունք ունին ենիր պ. թումայիանի որբերը , որ իրեն զէմ գանգասողական զիրք մը բանած են ամրաներէ ի վեր . այդ որբերը ինծի զրկած էին քայլի մը նամակ իրենց կացութեան վրայ շաա տիսուր դատաքար մը աալով . բայց իրուղութիւններն անձամբ ստուգած չըլլալով , եւ մասենուզ որ որբերուն գանգասոներուն մէջ կրնային չափազանցութիւններ եւ անձգութիւններ գանուուի , այդ խնդիրները զգուշացած էի հրապարակել , եւ աաացած էի Պատանի որ հարցը միայն քնութեան ենթարկելով , որպէս այդ աաացած էր աաացած գումարութիւնը բայց իրենց գանգասութիւնը մէջ կ'ողողուի թումայիան որբանոցի վրայ թէր ու զէմ յօրիածներով . ինթիւնեան եպիկասոսին պարականութիւնն էր երթալ իրուղութիւններն անձամբ քններ , եւ համակցնել պ. թումայիանին թէ հայ ազգին որբերը առնող եւ զանոնք կրթելու նպասակ ունեցող հաստատութիւն մը պէտք է հաշիւայ : ոչ միայն անոր օգնող օտարներուն , այլ որբերուն հայրը եղող պազին :

արևետա մը սորվելու ո՛չ ալ չէնք չնորիք ուսում աննելու կ'օգնէ իրենց . համարութը որբերը զես չեկած , պ. թումայիան աննըջաւապէս հեռացուցի է բոլոր հին որբերը ուրիշութիւն եւ ամանկերպին իր բէժիմին : Եւ ան ինչ որ այդ հեռացուած որբերէն մին կը գրէ ինծի զեկաւեմբեր 11 թուակիր համակով մը , « Յանուն բոլոր որբերուն » .

« Ստայք ազրիւրներէ կ'իմանանք որ այժմ թարիլ կը գտնուին այն որբերը զոր պատ թումայիան ճամբար հանել տուած էր Պարսկաստանի կորչելէն : Բայց լուրը (որ շատ ուրախառիթ է) կը սորվեցնէ մեզ որ պազայիններ չեն թուլատրեր որ որբերն լուստոն գան , անոնք ալ մեր յոսի եւ զժքաղցանոյնզ վիճակին չնացունելու համար : Մէնք երկար բարակ գրելու ժամանակ չունինք , քանի որ վաղուց ըստ բաւականին ընդարձակուին ձեզ գրած ենք . . . Պէտք է որ շտապէկ խունդուու կանոնիլ այդ մշաբարաստան ու ապրեածած (?) զակիին որ չկարուզանայ այլ մատուց հոգիններն ալ մեզի պէս անտէր անտէրուն ձգել լուստոնի հոկայ փողոցներուն մէջ . Մէնք չենք ուզեր որ անոնք ալ լուստոնի մէջ Մէնք զերջապէս առաներու մէջ ուզեր որ անոնք ալ լուստոնի մէջ զերջապէս առաներու մէջ զոնապաններ ու գրծաօրներ զոնան իրենց մատուց համակին մէջ , եւն » :

Այս բոլորէն յետոյ , բայ մ'աւելցնելու պէտք անուներ : Հասարակութիւնը պիտի դատէ : Միայն գիտել պիտի տամ որ Եւրոպայի Հայոց ըլլունանուը հովիւ ինթիւննեան եպիկոպոսին անտարքերութիւնը բաւական զարմանալի է այս խնդրոյն հանգէտ և ամիսներէ ի վեր մատուց կ'ողողուի թումայիան որբանոցի վրայ թէր ու զէմ յօրիածներով . ինթիւնեան եպիկասոսին պարականութիւնն էր երթալ իրուղութիւններն անձամբ քններ , եւ համակցնել պ. թումայիանին թէ հայ ազգին որբերը առնող եւ զանոնք կրթելու նպասակ ունեցող հաստատութիւն մը պէտք է հաշիւայ : ոչ միայն անոր օգնող օտարներուն , այլ որբերուն հայրը եղող պազին :

« ԹԻՆՈՒԹԻԵԱՆ ՄԻԶՈՑՆ ԵՆ ՔՐՈՒԹԵԱՆ ՄԻԶՈՑ » .

— Ատենով , Պուտոյ և Հայրենիքին մէջ հրապարակած մէկ « պատկերիս կոյս » բառը . պէտք իմաստով գործածուած եւ նպարփա-

տենչիկ ամականներով պատկռած : Հ. Թէրզիս-
պաշեան անուն ծարյանդորէն բարեկալու կա-
թողիկ վարդապետի մը թուա էր Աստուա-
ծածինն նշանակել, եւ Տիրամօր անունը ան-
պատկառ վիրապիներով պղուած տեսնելուն
գայթակած, «Պատկեր» ամսադրին մէկ ամ-
բոց թիւը երեսներկու էջ լեցուաց էր
աստուածաբառութեան, սրտմութեան, պատ-
մութեան, յուսաստութեան, լեզուագիտու-
թեան եւ բանազրանքի հեղեղով մը : Զար-
մացա եւ ցակեցա տաներով որ պ ն .
Սրմաքչխանիւան, — անեկեղ էրապահակազիր
մը որուն ձգտութերուն ազնութիւնը կը
գնահատեմ, նոյն իսկ երբ համախու չէ ինծիք .
բայց որէն վերջապէս աւելի ուշագիր ըն-
թերցուած մը կը յուսայի, — արտասահմանի
թէրթերէն մէկուն մէջ վեց սիւնակ լեցուացեր
է յեղափոխութեան ինչ ըլլալին ինչ որպես-
ցընեն համար, — եւ այդ բոլորը միախան
որովհաեւ կոփաթած է բրութեան միջոց-
ները (այօւեն *tyranniques*) բացարութիւնն
որուն միջոցները) (այօւեն *violent*) բացա-
րութիւնն են, որոնք ազգական ին թուա-
բայց ընան երեք միեւնուն բանն չեն, ինչ-
պէս կարելի է վայրկեան մը մտածել թէ ա-
ռանց բուն միջոցներու, «միջիայն աղեր-
սարերով, ճաներով, որ յուսածներով հնար-
ուր է ազգ մը փիկել կը զարմանամ որ պ. ն .
Սրմաքչխանիւան արդիսի մտածում մ'ինծիք
վերագրեն կը քած ըլլալ, պիտի չնորհանորդիք
վիներ եթէ Աւստրալիա ու եւ մէկ յօշուան
մէջ այզպէս մտածում մ'արտարայտող տող մը
ցայց տար : Ես միշտ ընդունա հմ—եւ ասի-
կայ ենու եւ արօնինիք մը համարէլ, «որո-
նեաւ հակառակն ընել անկարելի է, — մեր
ազգային վրկութեան համար որուն միջոցնե-
րու, գործածութեան անհաժեխտութիւնը .
միշտ թէ բականաբար՝ փախար յարտած
եմ որ բուն միջոցներ որպատճեն ամանս
մէջ ուշիւնն թեամբ, առնեամբան վարկեանի
մը, հաւանականութեանց լուրջ հաշութ մը
վրայ հիմնելուր : առանց ատոր, բուն միջոց-
ներու հարստուն հանձնեա, կիսապատր զորա-
ծումը միմիշայն աղետաբեր կը լայց եւ գա-
տապարտիք էն, այս մասին Զիքիինի, որուն
միշտ կը մտած թիւին բարի հնչապէս ո եւ է
լուրջ յեղափոխական, հասածան է բացարա-
կապէս : Ուստիմասիրեցէք բաւական յեղա-
փոխութեան պատմութիւնը եւ պիտի տեսնէք
թէ ինչ երկայն ու խեցաց նախապատրա-
տութիւններ, ինչ լուրջ եւ ուժերու
ամարումէ մը եւեն է որ իսլամիզիք որոշեցին
ուստի կը լուրջ :

կան միջոցներ, որոնք ինքնին անազնիւ են ,
գոնէ ըստ այս իմաստասիրութեան որ ինծիք
սիրելի է, եւ անունը ոյինչով չեն կրար արդարա
նաւու բուռան» միջոցներ անհրաժեշտ է զործա-
ծել, այս ոչ գրանցարական միջոցներ ինուա-
լոր իր ծեռքն անցած թշնամիները շիկամոր-
թի շարագրանքներու կ'նոթակէ գաղտնիք-
ներ առնելու համար անոնց բերնէն, անմեղ եւ
անզէն գիւղացիները տանջել, մորթիւ, այսիւ
կուտայ, մանուկներ ծերունիներ, կիսներ խող-
խողեր կուտայ, որոպերդ ժողովուրդը տանեսա-
պէս իշացները համար հարուսանները կը բան-
ուարէ եւ խորո կաշառցներ ստանաէն յե-
տոյ կ'արձակէ, զամանացողները կողոպտել
կուտայ իր աւաղակիներուն ձեռովով : Կարեի՞
յայցարարի թէ յեղափոխական մարմին մը
պէտք է այսպիսի միջոցներ փոխարարաբար
գործածէ բռնաւոր ազգին զէմ, Աշխարի ամ-
բողջ համարա այն ազնիւ ընթացքն վրայ
որով Պօքներն զարուեցան իրենց մերուն ին-
չած անդիացի գերիներուն հետո, Պ. ն . Ե. Սրմա-
թէինանիւան ինչ պիտի ըսէր, եթէ իր սիս-
տմին հետեւելով, մեր յեղափոխականները թ-
թինց ձեռքն կիսակ տաճէկ զինուուրները շար-
չարանքի ենթարկի ինչ կամ թուրք անդէն մա-
նուկներուն ծերունիները խողողելու ելլէին՝
իրէնութեան զէմ հրէութիւն զործածելով իսր-
աև, այդ բռնաւորական միջոցներուն կարգձ
պէտք է զնեն զամանակութեամբ համար հայն
իրենակից մը սպաննելը: Ատիկից զամ հայ հան
րուածիներն սպաննելը Սուլուանին իւղ փոխի է, անոր ուզած արցին այն է որ հայ ժո-
ղովուրդը մուրացկաններու, փարիաներու,
այզպէս ներու, (ինչպէս ըսած է) ժողովուրդը մը
զանան: Ինչ որ այսաւիք է, զինենիւ հանդիքը
յեղափոխութեան, այդ հարուսաներուն մէջ կան
(ինչպէս նոյնինքն այն ժամանարեան որուն
վրայ յարձակում զորուուցաւ) որոնք ոււրիշ
ձամրով օգնակար են հանդիսացած թիւնց ազ-
գին: եթէ ժամանականը յնդուած ըլլար ու փի-
տամ թէ ինչ պիտի կորսնցէին հայ որբերը,
հայ ուստիմանիները, բայց իմ անսներ թէ ինչ
պիտի շահէր հայ յեղափոխութիւնը, չայ գո-
տար վերապահնենք այն հարուսաներուն որոնք
ազնիւ են ու թեղուն, «յաւ տեղին զարնուած
հարուսաներուն», ինչպէս ըսան: Կոտիք, յաւ
տեղեր ժամանարեան էք : Հազարաւոր Հայերու
արինինի մէջ լուղացու հրէնիներ կան որ անպա-
տիք են մասցած: «յաւ տեղին անոնց մէջ պէտք
է ինստուել :

Ա. Զ.

